

անկանգնելի գլորումին մէջ գտնել կ'ուզեն
իրենց նսին բարձրացումն ու փառաւորու-
մը, սիրտեր, որոնք սոսպնաթանի մը փո-
խարէն կը ծախսեն իրենց անդրանկութիւնը
— ճշմարիտ մեծութիւնը, վերջապէս՝ սիր-
տեր, որոնք վաճառուած գերիներն են աշ-
խարհի, երբ Աստուծոյ Թագաւորութեան
բերուին ու զայն ընդունին իրենց մէջ, ի՞նչ
մեծ չնորհք պիտի թագաւորէ աշխարհի
վրայ, ի՞նչ մեծ երանութիւն հոգիներու
մէջ: Այն ատեն, կեանքը որ չարիք մըն
է շատ մը անյօյս յոռետեսներու աչքին,
պիտի վերստանայ իր ճշմարիտ նշանակու-
թիւնը և պիտի ըլլայ Աստուծոյ փառքին
ու անուան սրբութեան համար չնորհուած
անփոխարինելի բարիք մը: Հարստութիւնը,
որ մարդոց չար բաղձանքները գոհացնելու
անարդ գործիք մը կ'ըլլայ, պիտի ըլլայ
խեղճերը և վշտացեալները սփոփելու և
ամոքելու միջոց մը: Գիտութիւնը, որ շատ
մը եսապաշտ ու կարճատես գիտուններու
գանկին մէջ գրգիռ կ'ըլլայ անաստուածու-
թեան ու փաստը կոյր դիպուածին, պիտի
ըլլայ առ Աստուած բարձրացնող սանդուղ
մը՝ ուրիէ ամենատկար միտքերն անգամ
պիտի կրնան վերելակել տեսնելու համար
երկինքի հրաշալիքները: Աստուծոյ Թա-
գաւորութիւնը սիրտերու մէջ . . . , Շնոր-
հաց Թագաւորութիւնը աշխարհի վրայ . . . ,
ո՞հ, երբ պիտի ըլլայ այդ. Ե՞րբ պիտի
պսակուի հաւատացեալ հոգիներու այդ
բուռն բաղձանքը. Ե՞րբ պիտի ի գլուխ ելնէ
այս նոր երուսաղէմի անձեռագործ շին-
ուածքը: Ուրեմն, երբ կ'աղօթենք «Եկեսցէ
արքայութիւն քո» գիտնանք թէ այս մեծ
Շնորհքին համար է որ կ'աղօթենք:

(3) — Այս Թագաւորութիւնը ո՞չ մի-
այն հոգեւորապէս, սիրտերու մէջ Շնոր-
հաց Թագաւորութիւնով պիտի գայ, հապա-
պիտի գայ նաև տեսանելի կերպով: Դա-
նիէլի հինգերորդ Թագաւորութիւնը կը բա-
ցատրէ այս ապագայ Թագաւորութիւնը.
«Եւ յաւուրս Թագաւորացն այնոցիկ յա-
րուսցէ Աստուած երկնից Թագաւորութիւն
որ յաւիտեանս ոչ եղծանիցի, և Թագա-
ւորութիւն նորա ազգի ալլում ոչ մնասցէ.
մանրեսցէ և հոսեսցէ զամենայն թագաւո-
րութիւնս, և ինքն կայցէ յաւիտեանս»
(Դան. Բ. 44): Դարձեալ, «Եւ Թագաւո-
րութիւն և իշխանութիւն և մեծութիւն

ԱՄՈՎՍ

Ամովսի կեանքը. — Այսպէս էր հան-
րութեան վիճակը հիւսիսային Խարայէլի
մէջ երբ Ամովս կոչուեցաւ իր առաքելու-
թեան: Կը բնակէր Թէքայի մէջ, որ շուրջ
12 մղոն հարաւ կը գտնուի Երուսաղէմէն:
Ծնունդով կամ ուսմամբ մարգարէ մը չէր,
այլ հոգիւ մը և մշակ ժանտաթղենիներու:
Հաւանարար ինք մասամբ տէրն էր հօտին
և ծառերուն: Իր հարուստ մը չըլլալը ի
յայտ կուգայ սա պարագայով, որ ինք
կ'առաջնորդէր հօտը և կը խնամէր ծա-
ռերը. Էր հասարակ անհատ մը Եղիսէի
նման որ կ'աշխատէր իր ազարակին մէջ
խոնարհ գիրքով մը: Բնութեան ֆէնօմե-
նայի կարեւորութիւնը, խորապէս թողած
է իր ազգեցութիւնը իր գրուածներու վրայ

թագաւորաց՝ որ ի ներքոյ ամենայն եր-
կնից՝ տուաւ սրբոց Բարձրելոյն. և ար-
քայութիւն նորա արքայութիւն յաւիտե-
նական, և ամենայն իշխանութիւնը նմա-
ծառայեցնեն, և հնագանդեսցն» (Դան.
7, 24): Այս Թագաւորութեան մէջ Տէրը
երկինքէն պիտի բերէ իր երկնաւոր հրեշ-
տակները և պիտի իշխէ փառքով ու մե-
ծութեամբ. հետեւարար, այս տեսանելի
թագաւորութեան կրնանք ըսել նաև Փա-
ռաց Թագաւորութիւնը: Այս Թագաւորու-
թեան կ'ակնարկէր խաչին աւազակը, Թրիս-
տոսի փրկագործութեան նախախայրիքը,
հոգեցունց հառաչանքով մը աղաղակելով,
«Յիշեա զիս, Տէր, յորժամ զաս արքա-
յութեամբ քով»: Այս պիտի ըլլայ նաև
Առաջին Յարութիւնը (Թայտ. Ի.), որուն
մէջ բաժին ունեցողներուն վրայ «Երկրորդ
մահը» իշխանութիւն պիտի չունենայ,
այլ անոնք պիտի ըլլան Աստուծոյ և Թրիս-
տոսի քահանաները, և Անոր հետ պիտի
թագաւորեն հազար տարի: Այս Թագաւոր-
ութեան մէջ Գրկիչը պիտի ըլլայ «Թա-
գաւոր թագաւորաց և Տէր տէրանց»:

ԳՐ. ԱՐԿ. Հ. ԳԱԼՈՒՍԵԱՆ

(Նարունակելի՝ 9)

(Դ 13, Ե 8, Թ 5-6): Հասկերով լեցուն սայւը (Բ 13), առիւծը որ կը մոնչէ իր որսին վրայ (Գ 4), իր որսին մացորդները սրոնք առիւծին բերնէն հովիւի կողմէ աղատուած էին (Գ 12), արջը աւելի ահազդու հովիւին քան առիւծը (Ե 19), թռչուններու համար լարած թակարգները (Գ 5), հերկը (Զ 12), հունձքը (Թ 9), ամառնային պտուղներու զամբիւղը (Ը 1), կուտան իրեն պատկերներ, որոնք ամենակատարեալ և բնական ձեւով կը գործածէ այնպիսի ճշգրտութեամբ, որը կըսպասուի այր մարգէ մը, հովիւի կոչում:

Եր առափելութիւնը դեպի Բէր-էլ. — Երկնային կոչին ընդառաջելով, Ամովս ձգեց հօտը, նախիրը և սիքամօրի պուրակները Թէքայի մէջ, ու ճամբայ ելաւ դէպի Բէր-էլ: Հոն, արքայական պալատին և դարերի (sanctuary) շուքին ներքեւ, տուաւ հանրութեան իր պատգամը: Թէ զրքին որքանը այսպէս բերանացի տրուեցաւ, չենք զիտեր, սակայն անկասկած, Խորայէլի դէմ իր մարգարէութեան նիւթը, որ կը պարփակէ աւելի մեծ մասը՝ խօսուած է: Իր մարգարէութիւնը հասաւ գագաթնակէտին, երբ գուշակեց Խորայէլի սրբավայրերու կործանումը և Յերորովամի տան անկումը և ժողովուրդի գերութիւնը: Բէր-էլի քահանան Ամազիա, արգելք հանդիսացաւ և լուր զրկեց Յերորովամի ամբաստանելով զԱմովս: Ամազիա բացայայտօրէն չի համարձակեցաւ խիստ միջոցներու զիմել Մարգարէի սուրբ անձին դէմ առանց թագաւորի գիտակցութեան: Բայց ան ևս լուռ մեաց, Ամովսի դէմ եղած ամբաստանութեանց, և միայն թելաղբեց որ քաշուի իր անձնական տունը և հոն մարգարէանայ: Ամովս պաշտպանեց իր արարքը, ըսելով թէ խօսքերը իր կողմէ ընթացք առնող բաներ չէին, այլ տրուած երկնային իշխանութենէ մը, որու չէր կրնար գիւմաղբել:

Թէկ Ամազիա կրնար մարգարէն լուցընել, սակայն ան ինքզինք սահմանեց անոր բառերու լրումը փորձարկելու:

Ամովսի Գիրքը. — Հաւանական կը նըկատուի, որ Ամովս թեկուայի իր տունը վերադառնալով մարգարէութիւնները գրի առաւ: Գիրքը բացորոշութիւն մը կը կրէ, թէ աւելի կանոնաւոր և զասաւորուած է, քան այն ինչ որ խօսուած մարգարէու-

թիւնները կը նկարագրուին: Մասնաւորաբար չըջակայ ազգերու և Յուդայի դէմ եղած մարգարէութիւնները, որով կը բացուի Գիրքը, հազիւ թէ խօսուեցան Բէթ-էլի մէջ: Բնաւ կասկածելու պատճառ մը չունինք, թէ ուրիշի մը կողմէ զրի առնուած է, և զրքի աւարտումը էն քիչը երկու տերւած պիտի ըլլայ:

Ազգերու դէմ եղած մարգարէութիւնները. — Ազգերու դէմ եղած մարգարէութեանց շարքը որոնք Գրքին նախարանը կը կազմեն, յատկանշական են թէ իրենց ներկայացուցած Եհովայի համայնական իշխանութեան տեսակէտին և թէ անհաւատներու բարոյական պարտականութեանց ենթագրածանութեան: Միւս մարգարէններու մէջ ևս Եհովան ներկայացուած է իրեւ աշխարհի ամենազերագոյն կառավարիչը: Ան իսրայէլի Աստուածն է մասնաւոր նշանակութեամբ, որովհետեւ ան ընտրած է Իսրայէլը աշխարհի բոլոր ազգերու մէջէն՝ ըլլալու իր ծոլընվուրդը: Բայց Ան՝ որ աշխարհի միահեծան ստեղծագործն է, կը հրամանէ ազգերու գաղրին եւ կը հոգայ անոնց հանգիստը: «Ոչ ապաքէն իրեւ զորդիս Եթէովացւոց էք գուք ինձ, որդիք Խորայէլի . . . ո՞չ զիսրայէլ հանի յերկրէն Եգիպտացւոց, և զայլազիս՝ ի Գամրաց, և զԱսորիս՝ ի Բոթորայ»: Ունի ան իրաւունքը և զօրութիւնը պատժելու զանոնք, իրենց մեղքերուն համար: Մասնամբ չի կայ կասկած Խորայէլի դէմ եղած թշնամութեան թէ անոնք դատապարտուած են, բայց մասնաւորաբար ատիկա իրենց անմարդկային ըլլալն է, որ զեղծելով բնական կրօնապաշտական օրէնքները, որոնք զրոշմուած են խղճմտանքին վրայ, որու միջոցաւ մարգուն դէպի ուրիշի մը, և ազգի մը դէպի ուրիշ ազգի մը կապակցութիւնը, պէտք է որ իշխուի: Մեղքին կշուը կը կայանայ իր նկարագրին մէջ, և ոչ թէ այն իրողութեան՝ որ ինք գործած է Եհովայի ժողովուրդին դէմ: Այսպէս, Սուրբի զատապարտուած է իր կիլիատի դէմ ունեցած պատերազմական բարբարոս աւերումներուն համար, Բղշտացինները զերիններու անգութ դէպի ստրկութեան տարագրութեանը համար, Տիւրոս նման յանցանքի մը համար ու նաև եղբայրական դաշնագրի Հերումի, Գաւիթի ու Սողոմոնի միջն

կնքուած։ Ամոնք պատերազմի մէջ ունեցած վայրագ անդթութեանց համար, Մովարը — ամենայատկանշականը այս բոլորէն — ազգաց վիրաւորանքի մը համար որ պատժեց մեռելներու հանդէպ յարգանքի բնական կանոնները։ Վերոյիշեալ ազգերու դէմ եղած դատակնիքը ցոյց կուտայ, թէ նոյնիսկ հեթանոսները ճշմարիտին ճանաչումը ունէին որ կը կրէր իր հետ որոշ բարոյական պատասխանատութեան աստիճան մը։ Մարդկային բնական օրէնքներու գրժումը որոնք գրուած են իրենց սրտերուն մէջ, կը պահանջէ պատիժ։ Անոնք կարող են բարոյական դատումներ ընելու։ Նոյնիսկ Բդշատացիները և Եղիպատացիները կը կանչուին իրեն վկաներ այն սխալներուն՝ որոնք կը գործուին Սամարիոյ մէջ։

Հեկաստան եւ Խորայէլ. — Հրէաստանի և Խորայէլի պարագային հակառակն է։ Հրէաստան կ'ամբաստանուի չյարգած ըլլալով երկնային յայտնութիւնը որ իրենց եղաւ « . . . փոխանակ զի մերժեցին զօրէնս Տեառն և զհրամանս նորա ոչ պահեցին, և մոլորեցուցին զնոսա անստօք իւրեանց զոր արարին, զորոց զհետ զնացին հարքն նոցաւ եւ առաքեցեց հուր ի վերայ Հրէաստանի, և կերիցէ զհրմունս երուսալէմի» (Բ 4-5)։ Խոկ Խորայէլ կ'ամբաստանուի անմարդկայնութեան և ապականութեան համար « . . . ամբարշտութեանցն Խորայէլի « . . . զի վաճառեցին զարդարն արծաթոյ և զտնանկն ընդ կօշկաց . . . և հայր և որդի առ մի բողմտանեն, զի պղծեսցեն զանուն Աստուծոյ իւրեանց . . .» (Բ 6, 7), և իրենց չար վարուելակերպը կաւելնայ մոռացկոտութեամբը այն իրողութեան՝ թէ Եհովան զիրենք հանեց յիրկրէն Եղիպատացոց . . . ժառանգեցուցանել զերկիրն Ամօլիհացւոց» (Բ 10)։ Իրենց (Խորայէլի և Հրէաստանի) զրկուեցան յաջորդաբար մարդարէները; և սակայն անոնք լսեցուցին մարդարէները պախարակելով և վրզովում պատճառելով իրենց գործին «եւ արրուցանէիք ուխտաւորացն իմոց զինի, եւ մարդարէիցն պատուիրէիք զի մի մարդարէասցին» (Բ 12)։ Անոնք ունէին իրենց առջեւ նազարէթցիները իրեն օրինակ ինքնաձանաչողութեան, բայց ըրին իրենց կարելին փճացնելու հա-

մար զանոնք, որոնց օրինակելի կեանքերը յաճախ պախարակում մըն էր իրենց անձնատրութեանց (Բ 6-12)։

Եհովայի պահանջները. — Եհովայի պահանջքները չառ քիչ և պարզ են։ Խրենդեցէք զբարի եւ մի զար . . . թէ ատեցաք զարիս եւ սիրեցաք զբարիս, հաստացէք զիրաւուն ի դրուես ձեր (Ե 14-15)։ Եւ յորդեցին իբրեւ զջուր իրաւունք եւ արդարութիւն իբրեւ զինեղեղ անհուն (Ե 2-4)։ Պահանջքներ քիչ և պարզ, սակայն զըժուար, որովհետեւ անոնք կ'անտեսէին անարատը, շաղախուելով մարդկային եսէն, քանի՛ չեն հայցեր իրենց ներկայ արարքներու հակառակը։

Խորայէլի իննախարեկութիւնը. — Բոլոր իրենց բարոյական վատթարացումներու մէջ, անոնք տակաւին կը յայտարարեն թէ Եհովայի ընտրեալ ժողովուրդն են, ու աւելին՝ կ'երեւակային զիրենք ըլլալու իր միակ սիրելիները։ Եւ եղիցի ընդ մեզ Տէր Աստուծ ամենակալ, իրենց սիրելի կարգախօսն էր (Ե 14)։ Անոնք կը ցանկան աւուրն Տեառն։ Անլմբոնելի է անշուշտ, թէ Անպիտի յայտարարէ ինքզինք միակ տէրը իր ժողովուրդին և կործանիչը անոնց թթշնամիներուն։ Այս բոլոր ինքնախարեկութեանց պատասխանը արդէն, ի յայտ կուգայ զձեղ ընտրեցի յամենայն ազգաց երկրի, վասն այնորիի ի ձենջ խնդրեցից զվերէ ամենայն շարեաց ձերոյ (Դ 2)։ Բոլոր այն բաները զորս Ան ըրաւ իրենց համար, ազատելով զիրենք Եղիպատոսի լուծէն, առաջնորդելով զիրենք գէպի անապատները և կործանիչը հզօրագոյնն Ամօրիդէսը իրենց առջեւ, պէտք էր որ գէթ, տար սահմանը անհուն ծառայութեան՝ իրենց համար։ Եւ վերջապէս, եթէ անոնք չեն ճանչնար յայտարաբութիւնը՝ երախտագէտ մալու, պէտք է ունենան որոշ խոհեմութիւն, ակնածելու Տիեզերքի Ամենակարող Ստեղծողէն (Դ 13, Ե 8, Թ 6)։

* * *

Ամովսի Աստուծատութիւնը. — Տիրող զաղափարը Ամովսի Աստուծատեսութեան, Եհովայի զերիշխանութիւնն է իսկութեան և պատմութեան մէջ։ «Տէր Եհովա» (ամենասիրելի իր տիտղոսն է,

Գլ. Ա 8, Գ 7, 8, 11, 13, Դ 2, 5, Ե 3, Զ 8, Է 1,
2, 4, 5, 6, Բ 1, 3, 9, 11, Թ 8) «Տէր Աստուած»
(Դ 13, Ե 14, 15, Զ 8, 14) և աւելի հզօրագոյնը
նեղվա, Աստուած ամենակալ անունն է նորա
(Ե 27), իր կողմէ Աստուածոյ տրուած ամե-
նասիրելի տիտղոսներ են: Ինչ որ ալ եղած
ըլլայ խսկութիւնը Տէր Զօրուրեանց տիտ-
ղոսն, կասկածելի կը թուի նօրանասից
բարգմանուրեան «Տէր Ամենակալ»ին (չիրաց
ուստօքարձար), թէ արգեսք ճշգրտօրէն կը
ներկայացնէ իմաստը, ինչ որ մարգարէ-
ները գործածեցին զայն, անուանելով
նեղվա՝ որպէս իշխողը երկնի և երկրի զօ-
րութեանց: Երեք հատուածներու մէջ Ա-
մովս ի յայտ կը բերէ գերագոյն Սահեղո-
ղին բարձր ինքնութիւնը: Երբ ան կը հրա-
ւիրէ Խորայէլը ներկայանալու իր Աստու-
ծոյն, կուտայ հիմացումը ապաշխարու-
թեան և ծանօթացումը Անոր եռւրեան,
որու անունն է ենովա «Տէր Զօրուրեանց»:
Ան է որ կը յայտնէ իր գաղափարները իր
մարգարէներուն միջոցաւ:

Ան է պատմութեան Աստուածը որ կը
հրամայէ ժողովուրդներու գաղթը, իրա-
ւունք և ուժ ունի զատելու զանոնք հա-
սարակաց իրաւունքներու և օրէնքներու
խզմանը համար, որ ինք զրած է անոնց
հոգիներու մէջ:

Ան մասնաւոր ձեւով ինքզինք յայտ-
նած է Խորայէլի: Ու մէկ խօսքով Խորայէլ
եղած է ազգ մը, որուն ապագան Ինք իր
ձեռքով է առաջնորդած: Ո՞չ ապահեն իբ-
րև զօրդիս Նրեղվացւոց եկ դուք ինձ,
ուզիք Խորայէլի (Թ 7): Խոկ ուրիշ տեղ մը
Խորայէլ միակ ժողովուրդն է, որ Ան ճանչ-
ցած, ընտրած և ընդունած զայն որպէս
իրը (Բ 11, Գ 7):

Իր բարոյականի նկարագիրը ցոյց կը
տրուի, Խորայէլի ընթացքը դատապարտե-
լով և պահանջելով անօնցմէ՝ բարութիւն,
ճշմարտութիւն և արդարութիւն:

Ամովսի վախնանաբանուրիւնը: — Ա-
մովս իր Աստուածածեսութեան վախնանա-
բանութեանը չուրջ ունի շատ պարզ, նախ-
նական, բայց յաւիտենական ճշմարտու-
թիւններ: Խորայէլի ապագայ պատկերը,
որ կուտայ իր գրքին զանազան համար-
ներովը, մեծ նմանութիւն ունի Յովէլի.
Ահա աւուրք զան, առ Տէր, եւ նացեն
կալք կրոց, եւ խայծեսցի խաղող ի նարա-

ւունս, եւ բղխեսցին լերինք զբաղցրութիւն,
եւ ամենայն բլուրք անտառախիսք եղիցին
(Ամովս Թ 13). Եւ ծանիջիք քե ես եմ Տէր
Աստուած որ բնակեալ եմ ի Սիօն լերին
սրբութեան իմոյ. Եւ եղիցի նրուաշիմ
սուրբ, եւ ալլազգիք ալլ ոչ եւս անցցեն
ընդ նա (Յովէլ Գ 18), որոնք պատկեր-
ներ են ու կը մնան զուտ ժամանակաւոր
երանութեամբ:

Զի անաւասիկ ես նրաման տամ, եւ
ցրուեցից զձեզ ընդ ամենայն ազգս, տուեղ
Խորայէլի, զոր օրինակ հոսի ցորեան, եւ մի
անկցին մանրուած նորա յերկրի: Սրով վախ-
նանեսցին ամենայն մեղաւորք ժողովրդեան
իմոյ. ոյք ասէին. ոչ մերձեսցին եւ ոչ հաս-
ցեն ի վերայ մեր շարիք (Թ 9-10): Բայց Ա-
մովս իր այս ցուցմունքներէն վերջ, չի
յայտներ ճամբան մեղքերու քաւութեան
և ջնջման: Ամովս Մեսիայի կեանքին գու-
շակութիւնը չունի. բայց յիշատակելի է
թէ՝ ինք կը կապէ ապագայի յոյսը Դաւթի
ծան հետ:

Ամովսի Գրէի հաստատուն դասերը. —
Ամովսի Դիբքը կը սորվեցնէ, եղական ա-
նարատութեամբ և ուժականութեամբ, ճըշ-
մարտութիւններ որոնք բնաւ երեք պիտի
չըլլան ուժակտ կամ վաղեմի: Ճշմարտու-
թիւններ որոնք արդարութիւն կը ստեղծեն
մարգոց միջև, են ընկերութեան աստուա-
ծային սկզբունքներէն գերագոյնները, ո-
րովհետեւ մենաշնորհն են կնճռոտ պատաս-
խանատուութեանց:

Ազգեր նմանութեամբ, անհատակա-
նութեամբ, ստիպուած են ապրելու լոյսի
և զիտութեան կշիռով որ իրենց շնորհուած
է Անկէ: Այս՝ առաւելագոյնս օժտուած և
պատրաստուած ընկերութիւն մըն է, բայց
այսպիսի անհատներէ պէտք չէ պատճառ-
ուին արհամարհանք Տիրոջ պահանջքնե-
րուն — որոնք նախնական բայց յաւիտե-
նական ճշմարտութիւններ են:

(Աւրծ)

ԳԱՐԵՒԴԻՒՆ ԱԲԵՂԱԾ

